

որիշ հնդեւը. լեզուներու մէջ լ-ով ալ կը տոնենք, հման սկը. ցիցրա՞զ ՚ոզի, ցուրտ, ովք. սարօն ՚ուրբատ, հնդ. helia (*heila) ՚եղեամին, հնդեւը սլոտ ՚աման, և լան ՚եղեամին, լիս. szalnà ՚ոչոր, շալլի ՚ցասանաւ, շալլա ՚ցորդ, ու. թալ ՚ցամաք ցուցեալ, եւ հնդեւը. րով ՚ոռու, ուունուս բառերէն զան ՚իմա. հարու ՚իմա ու ուուցեալ արտաքին երես ձեւն, լիս. չշարա ՚ոյնիր, հրդ. Hornung ՚փետրուար, երգ. grosser und kleiner Horn (մեծ և պարփ հրդ). Jour. Woodr. (Am. Journ. Phil. 21, 178 հնտեւ տ. IA. 13, 122) սկր. քարած ՚այուն, եւ լիս. szilus ՚օրոստոս, ալ ՚հնդեւը. *կէլէ ՚տաք ըլալ, արմատին կը պատահնին Լատ. calidus -dho-ով է *calidhos, հման զակ. անդայոյ անոնք Calidae (sc. aquae) Niedermann BB. 25, 76 ՚հնտեւ. Walde Lat. etym. Wörterb. 85.

6. Խնձեւոր ըստ Pedersenի, յայ (սեռ. եղ. յայի) *յանի, *յանէն, ինք յանուս *մարսու-կ, *մարս էն են, յանինս ալ հոյք, յայ, հօր, յօր՝ յայի եւ յանուս բառերոն յ եւ ու (օ = ու-ու)-ին նման իւ օ ունին, որդինեւ ըստ ինք կարծեացը՝ Հ-որ = հնդեւը թէլէր (գերմանք գործած ա-ով՝ ըստ Ostroffի), կ թէր, բայց ամենասու ա-ով, եւ այս ձեւն նախահայ. *հանդրի, *հանդրէ, *հանդրէ, *հանդր եւ ալ Հանդր հման. զ. օ. միրօս = *ալտրօ, *ալտր, *ալր, եւ որ ըստ Pedersenի, Կայպէ ոչ ալ = հնդեւը. *անը եւ այս ձեւն նախահայ. *անիր, *այն, ուսիկ յոյք, ինչ ոն = հնդեւը. *անրօ, եւ այս ձեւն նախահայ՝ *անր, ուսիկ ուն, ու. Pedersen, Armenianisch und die Nachbarsprachen. Նշանկու հեր = ՚հնդեւը. *պետրօ, բայց նախահայ. ի մէջ օժի տեղ ընդունեցաւ ու սեռ. եղ. ի վերջաւորութիւնը եւ եղաւ ՚պետրոն, ՚պետրուն, ՚հանդր, ՚հանդր = հօր, ինչպէս կը տեսնենք, հայը եւ ըստ Holger Pedersenի երկու ձայնական օրէնքին կը հնտեւի նեցցէ երկար մեր հնդեւըն դրող, նշանաւոր գանիստի հայագէւար. (Ըլուանալիքն)

զորիսս ուշրուագաւածու



ԳՐԱԿՐՈՆՆԵՐԻ ԿԱԿՈՐԴՈՒԿՈՆ ՄՆՈՒՅ

MSL. Ժ. հատորին մէջ էջ 243—245 հին պատերէն ցայ ՚ասդ բասին առթիւ. խօսելով, ուուցապատ Մeillet իք գնէ նոր ճայնական օրէնք մը, որուն համեմատ նախատառ քամական մը կի փախանակուի կոկորդականով, եթէ բասին մէջ կայ որենից շամայն մը. պայպէս լիտ. չափ ձեւին կը համապատասնէ հու. ցայ ՚ասդ, հոյ. ձավէզդա ՚ասալ, լ-էս. ցայձա, լիտ. չավէզձէ հարութ. սավալստան. Այս օրէնքը աւելի կը համատառ նեմական լեզուները. յայտնի է որ սեմական համարկոյ Ուզիր արտական շատ բարբառներու մէջ գործած է յ եւ յետու ալ չ. այս փափառութիւնը կը պատահի մասնաւորապէս մարգաբեան բարբառներու մէջ. բայց մարգաբեանի մէջ երբ բառը որեւ է

շամկան մայիս մի կը պարուակէ, այս փափառութիւնը տեղի է տեղի լ-ունենար, որպէս մարգաբեան կ'ըստի ոչնչ ՚ունկյուն, փոխանակ յայ յնչ յեն եւն: Հայրէն ալ ունի իւղիւ ձեւը որ այս օրէնքին հպատակը լւա-լուն է. մըր լեզուն մէջ հնդեւը. յն ձայնը է եւ է ձայնի բառուն գով գործած է չ. ինչպ վեր, վեր, վեր, միւս կայ ըստ մասնաւոր մէջ է ձայնէն գլուխեալ գործած է զ-ուցտ, եւ գրեթէ ու այս ձեւու ալ կը մնայ բայր հոյց բարաւածերուն մէջ. այսպէս օրինակ Տիգ. Ազլ. Հայութ, Խոր. Լ-ուցը, Լ-ուցը (սեռ. Սահման ըստ լ-ուցը), Գոր. ն-ուց, Վ. ճ-ուց, Աշ. Շ-ուց, Պ. ծ-ուց: արդ պայպիսի փափառութիւնը մէ տեղի չ ունենաց յ ձայնին պատճառաւ:

Մէյէի այս օրէնքին ի հպատակաթիւն կ'աւելցնենք գաւառական տարօրինակ ձեւ մը, որուն բացարարութիւնը տու գտնուար էր մինչեւ սոյօր: Յոյշանի է որ հին ջրուղցդ բառը նոր հայ բարբառներուն մէջ է ձայնէն գլուխեալ գործած է զ-ուցտ, եւ գրեթէ ու այս ձեւու ալ կը մնայ բայր հոյց բարաւածերուն մէջ. այսպէս օրինակ Տիգ. Ազլ. Հայութ, Խոր. Լ-ուցը, Լ-ուցը (սեռ. Սահման ըստ լ-ուցը), Գոր. ն-ուց, Վ. ճ-ուց, Աշ. Շ-ուց, Պ. ծ-ուց: նետ:

Բայց առաջ ամենան գէմ Ավանդէգի բարբառը կը հանէ տուղու (բայց այսոնդ սկսու բայց գով տուղու*) ձեւը. կինոր կարծուի թէ բառակարգիր Ց ձայնաշընթանի շատանակէ յետոյ՝ վերջատառ տ-ին նմանուղղութեամբ գործած է և. բայց այս մինուղղութիւնը սկսէ է: Բառը Մէյէի վերը օրէնքին հպատակող գեղցիկի օրինակներն մէնի է. քմանաւ (= չ.) կը աստիճանի կակորդականին կը վերծած ուած աղդ եցու մէ եսամբ բառին ներդին և ձայնին:

Ցարիք, 1905 յուլիս 5: ՀՐԱՑՑԱՑ ԱՃԱՌԱՑԱՆ



ՍԱՅԵՆԱԽՈՍԿԱԿԱՆ

Das armenische Himnarium.
Studien zu seiner geschichtlichen Entwicklung.

Տակամին ոչ ոք ձեռնախու կազմ էր շարակայից պատմութեան մը կերպարանցը նոյն իսկ ստուերագծեւ Ահա այս գդալի թէ երեն լեզնենու առաջիններն աւելի յաջող փորձն է զոր կ'իմանց կերպու Տեր-Մէկայէլէան: Նկանակին կ'իմանց կերպու է լուսաբանեւ 1. Այսօրուն շարակայից կերպարանցը եւ այս կապաւած զանազան միեւներներ (1—28). 2. Այսօրուն շարակայիցն նստեթիւնը եւ առաջին կերպարանը եւ նոյնին կրոն փափառութիւնները, որ է բանի կանոնին պատմութիւնը (29—62). 3. Աւանդութիւնը շարակայաց Նկանակիներուն նկատմամբ (աւանդ միթթը, աւանդութեան ինչ բանի վրայ յեցած ըլլար եւ պատմական-մասնեազրական քննազատաթեան մասնեթե ինչպիսի յարա ունենալը (63—104): Աւանդութիւնը վերը կը լուսաւած է յաւելած մը ուր կը խօսուի նմանէն Շնորհարիէն անդող միջապէս վերջն եկող տանացցին վրայ (105—110):

1. Որչափ ալ առաջին մասը մէկալ երկու մասներէն համառած երեւայ, համեմատաբար աւելի